

### ԲԱՆԱՍՏԵՂԵԱԿԱՆ

#### ՌՆՉ ՄՆՈՑ

(Հերոնիմոս Լորոնց.)

Աստղերն ինձ ասաջ սփռում էին լոյս,  
Եւ վարդերն շրթով զարարումս ուղիս,  
Մական եւ քիչ էլ ես չեմ ուրացել:  
Վաղուց այն քնքուշ վարդեր թռչնեցան  
Էլ աստղեր չկան — արցունքներ մնան  
Իմ մութ աչքերից իսում են այժմ էլ:

\* \* \*

(Դարսօսից.)

Ճակատքս սեղմած տար տար սնորհքով,  
Լայնարձակ բացուած պատուհանի մտտ,  
Ճանճուելով մննակ, յոգնած աչքերով  
Ծս խաւարի մէջ յայտւմ եմ թախծոտ ...  
Թաւիչ քրկերն կապոյտ անդնդում  
Փայլող աստղերն թիւ. համար չըկամ ...  
Թեթիւ հաւառ:քով զիջեն է շնունմ  
Հասուն ցորնիք ծխանքի վերայ:  
Ծոր եւ անսաման լուսեման զգիւմ  
Չէ լպիւմ է ո՛ր էլ մե շարժմունք,  
Իսկ իմ խեղճ կրծքում, իմ՛ յուզումս կրծքում  
Ամպրակ եւ մորիկ, սանշնար եւ արցունք ...

\* \* \*

(Հիյեհից.)

Շուշանը պայծառ ջերմի միջից  
Լուռ եւ մտախոհ՝ յայեցաւ երկինք,  
Եւ տեսաւ որ վառ լուսննակն այն տնդից  
Դրկում է իրեն սիրոյ ողջունիկ:

Նա, ամաշելով նորա հայեացքից,  
Գլուխը երկրուն չոր վերայ կանգն.  
Բայց նոյն գունաթափ լուսննակը նորից  
Իւր ոտներն տակ դողալով փռուց:

\* \* \*


(Մերեմկոյնից.)

Սեւ եղևիններն աւազի վերայ  
Չըզգեին մըթին, անտուր ստուերներ.  
Հովը, մտախոհ՝ յնզուրթեմք լցումս,  
Ծաւեց հանաբարտիկ իւր կիզել թուր:

Ժողը հագի հազ արձակում է ջունը,  
Նիրում է երկինց ալիքի գիւղում  
Եւ սուրբ անդորի խաղաղութիւնս  
Հոգնած, վաստակած իմ սիրտս է անում:

Նոր-Նախիջէանս:

ՈՐՈՓՈՂԻՄՍ ԱՆՈՓԵԱՆ.



### ՍՅՈՒԲԱՍՅՈՒԲ

#### ՆՈՐԱՆՈՒԹԵ

Նիցցայի վարդաստանը:

Նիցցայի ձեռերը համբաւուր վարդաստան  
մը կայ, որ ճիշդն բնելով կարծես վարդի գործարան  
է, եւ վառի եղբրաց մեծ մասը բռնած է: Այս անգ  
կը մշակուին ձմեռուան վարդեր, որ բարձր եւրոպայի  
մէջ կը վաճառուին: Նիցցայի կլիման այնչափ տաք  
չըլլալով՝ ջերմոցներ շինուած են ծաղկանց, որոնք  
6000 շտրեքիւսի մեզր անգ կը բռնեն: Ասանց քով  
բաց օդ-յ մէջ կը մշակուին գարնան ու ամառուան  
անթիւ վարդեր, որոնք կը պահուին նաեւ ջերմա-  
բաններու մէջ, բայց այնպէս որ բոս պարտէ՛հի ջեր-  
մարանաց պատե՛րը կընուն մեկդի առուուիլ, եւ կը  
մնայ վրան միայն ասպիկէտանիքը, որ փոթ որկայոյզ  
անձրեւ է կը պաշտպանէ: Այս վարդաստանի տէրը՝  
Mari անուն՝ Դեկ. 15Էն մինչեւ Ապրիլ 15 օրական  
500 երկոտասանեակ վարդ կը խաւրէ շարս կողմը,  
որոնցմէ ամառը շափազանց մեծ են՝ մինչեւ 12 սնդ.  
արամագծով: Այս վարդերու անձուները գրեթէ 4  
հեքտար անգ կը բռնեն, որոնք իբր 50.000 Փր.  
գում շահ կը բերեն տարեկան:

#### ՏՆՏԵՍՈՒԿԱՆ

Ճիւղակեղեմներն իտղի հումնէ:

Ը. 20—30 կրամ փոշեացած բորաքս եւ  
եռացած կէս լիտր ջրոյ մէջ լուծել, եւ յետոյ այս  
հեղուկը քիչ մը պաղէլէն վերջը դաւաճներու մէջ  
լեցուր՝ ի հարկաւորութեան գործածելու համար:  
Բրդեայ նիւթերէ բծերը հանելու համար անկէն  
սղգոյ միջոցն է այս:

#### ՄԱՆԲԱՆՈՒԹԵ

Նորունշնն ընտանի անասուններ:

Ի՞նչ եւ ձին եւ արջանն անհրաժեշտ կարեւոր  
եւ օգտակար են մեզ, սակայն չէ հաստատուած թէ  
ուրիշ երկիրներու անասունները մեկի մեծամեծ օ-  
գուտներ չմտառցանեն, եթէ զանոց մեր օգու-  
տածին վարժեցընենք: Արդէն իսկ բազմաթիւ  
փորձեր ցած են պաղ կլիմայի մէջ բնակող արա-  
ղերթաց եղջերուն (cervus tarandus) ընդամայն  
գաւառաց մէջ մուծանելու, սակայն դեռ ցոյսար չէ  
յարդար: Արագընի՛տաց եղջերուն երկակնդակաց  
մէկ տեսակն է, որ առ Լարլանտայիս իբր ընտանի  
անասուն մեծ յարգ ունի: Արագընի՛տաց եղջերուն  
սչ միայն կաթ եւ միս կը մատակարարէ, այլ նաեւ  
իրբեւ բեռնակիր եւ կոտածիք անասուն մեծ ա-  
ռուաւելութիւն ունի: Գրեթէ միայն մամուլ է  
անկերով կը սնանի, զորոնք բաց օդ-յ մէջ կը գաննէ:

այս ուրեմն սակաւապէս եւ սակաւակեր անասուն մէն է: Բայց կ'երեւայ թէ ջերմ օդաբանութիւն արագրեցնող եղջերութիւն կենաց երկար տեսողութեան վրայ շատ փաստակարար ազդեցութիւն կ'ընէ: — Ասոր բուն իսկ ներհանն է ուղտը, որ ամենջերմ գաւառաց մէջ իսկ մեծ դիմացկունութիւն կը ցուցնէ: Եւ որ զարմանալին է՝ երկար ժամանակ առանց լոյս կրնայ ապրիլ: Մեծ մտազբոլովեան արժանի է հետեւեալ լուրը: Ռուսական կառավարութեան լրագրիւնքին մին մտերս կը հաղորդէ թէ Ռուսաստանի հարաւային կողմերն երկայն ժամանակէ ի վեր ուղտն երկրագործութեան կը զործածուի: Բայց մասթիւն դեղացի երկրագործք ուղտերէ զատ ուրիշ կոմսեւեւին անասուն չէն գործածեր, եւ նոյն իսկ կայսրաւճառանաբը ուղտերն եզնիքէ եւ միքէ նտխագաց կը համարին: Ուղտերը շատ շնչին թուով նաեւ եւրոպական Ռուսայն ինչ ինչ գաւառաց մէջ կ'առնուին: Ուղտերը ցարուութեան անզգայանալով եւ միայն գետին խնամուութենէ փախելով՝ կրնան բովանդակ Ռուսաստանի մէջ նոյն իսկ Արեւմտեան անգլիոն բնակիլ: Բայց ուղտերու ասորածան աղբորմին պարագայ մը նպատակաւորաց եղած է, որովհետեւ արեւաւորածանաբը չի կրնար ստեղծ փաստել: Եւ ասան իսկ քառասունորակ զգուշութեան մէկ տեղէ միւս տեղ կրնան փախազրուիլ: Օրենպուրի, ուր ուղտերն երեսուն տարիէ ի վեր միայն ազ փոխադրուին կը զործածուէին, այժմ՝ իւրաքանչիւր բնչաւաւ երկրագործ առ նուազն հարիւր ուղտ ունին, եւ զանոնքը հերկելու եւ մշակելու կը նստայեցնեն: Ուղտերու դիւր՝ անգորակաւորան երկութեւն ու զոյն աւարամարը՝ զգալաբար նուազած է եւ այժմ 30—70 աւալի կ'արժէ, երկասպարաները 40—50, իսկ զոյք մը 75: Ուրեմն բոլորովին անկարելի չէ, որ ուղտերն բերնն նաեւ մեր գաւառաց եւ զիւղերու մէջ իբր օգտակար անասուն մշակութեան զարծածուին: — Աւելի նորանշան կ'երեւայ այն լուրը՝ թէ Արաբիոյ բնակիչք նորագոյն ժամանակներս օճերն իբրեւ անային եւ ընտանի անասուն կը զործածեն: Եւ այսիսի առաւելութեան եւ ոչ իսկ դոյզն նմանութիւնը կամ շուք կայ առ մեզ: Արաբիոյ բնակիչք այս օճերը՝ իրենց տանց մէջ տիրապետող մեծ մէրը ջնջելու կը պահեն: Սոյն այս միակարծեբը վերջապէս օճերու մէկ տեսակին կը վերաբերին: Ռիօ սը Եւանիլոյն, Բերնամպուրոյն, Պասիտոյն եւ այլ շատ մը շուկաներու մէջ այսիսիս օճերը 1—1½ տալը կրնան գտուիլ: Ատոնք՝ որ բոլորովին անփնս են մարդկան, բոլոր օրը կը քնանան, յերկային կը սկսին իրենց օրը որսալու, բոլոր տունը սողակելով կը պտտին, եւ որպէս օսամարմն մկանց ծածրակէն կը բռնեն եւ ուշ նայալը կը շնչեղան, բայց չեն ուտեր. այլ միայն յարիւսախանութենէ կ'որստան: Բայցեւս կը վարժին իրենց բնակարանին որ իթէ ջրի մը հետանն, դարձեալ կը պտտեն: Ուրեմն ի գեղ է բռնէ հաս թէ իւրաքանչիւր անոյ իւր սեփական սպիտութիւններն ունի:



**ՅԱՂԱԿԵՄԵՆ ՏԵՍՈՒՅԻՆ**

Ղինճաւ, 25 Յուլիս, 1892:

Ամբողջ Եւրոպայի մտազբոլովները զրաւած էր եւ դեռ կը զրաւէ ամսոյս մէջ մտղծայոյզ համաճարակն եւ իւր վտանգը դէպ ի Եւրոպա յառաջանալու: Ախտը սաստկացաւ ծարակելով ի Մեշեր՝ անցաւ յԱնտրկասպեան երկիրս եւ շուտով նաեւ Բազուի մէջ սաստկանալով սպառնացաւ Կովկասի: Բայց ի Կովկաս շատ շնորհաւ զօրանալ թաց ի Բազուէն՝ որպէս յԱնտրկասիան, եւ անկէ ի խորս Ռուսաստանի յառաջանալով զօրացաւ եւ ասով նաեւ Եւրոպայի վտանգը մերձեցաւ: Եւրոպական պետութիւնք ի հարկէ ամէն խիստ միջոցներ ձեռք առին ախտին մուտքն արգելելու:

Անգղիոյ մէջ նոր քնտրութիւնք եղան լմացան եւ արդիւնքն այն եղաւ որ երկու մեծ կողմակեցութեանց ոյժը գրեթէ հաւասար եղաւ: Կլատսթոնսեալը թէն յաղթող են իւր 40 ծայնից առաւելութեամբ, որով այժմու վարիչ պաշտօնարանն անշուշտ պիտի ստիպուի յրժաժարի, բայց Կլատսթոնի մեծամասնութիւնը շատ տեսակ խմբերու բաժնուած է: Իռլանդական երեսփոխանք շատ զօրացան եւ թուով իւր 80 ըլլալով՝ նժար են երկու մեծ կուսակցութեանց մէջն. որ կողմն հակին այն կողմն առաւելութիւն կ'առնու: Ցայժմ Կլատսթոն տէր է ասոնց՝ այսու որ իւր նպատակն է Իռլանտայի ինդիքը վերջացրնել: Յաջորդ դէպքերը պիտի ցուցնեն թէ ինչ եւք պիտի ունենան անգղիական ներքին գործքերը:

Գերմանիոյ մէջ սաստկացաւ Պիգմարք իշխանին եւ կառավարութեան մէջ եղած գժտութիւնը՝ իշխանին Վիեննայ այց ելլելէն վերջը, այնպէս որ պաշտօնապէս ծանուցուեցաւ որ հաշտութեան լուրերը որ յերեսան ելած էին՝ ճիշդ չեն: Գերմանացիք բաւական ժամանակէ ի վեր ինտրոյ մէջ էին թէ պէտք է 1900ին

